

Ֆիլ: Այս բոլորը մեծ զգուշաւորութեամբ կարգադրելէ և իր նպատակը յայտնելէ յետոյ, իր հետ առնելով իրեն հաւատարիմ չորս մարդկեր, նաև մտաւ և կէս գիշերին մեկնեցաւ դէպի Աստանա, ծովեզերքը քերելով ու զգուշանալով ճենովացիներու ձեռքը գերի իշխալէ։ Դուզկարտ ստացած հրահանգին համաձայն, իր հետ առած քըսանը իրնդ ձիաւորները և մաս մըն ալ գոյք, մեկնեցաւ դէպի Աստանա, ու հասաւ մինչեւ այն տեղը՝ ուր Լեռն իրեն կը սպասէր, Գոնդասւառ, Ս. Կիպրիանոս վանքի մօտ ու հոն ցամաք ելլելով հանգչեցան ու մընացին մինչեւ երեկոյ։ Ու երբ օզբ զովացաւ, Լեռն և իր հետեւորդները, ինքինքնին Աստուծոյ պաշտպանութեան յանձնած, աշտանակեցին իրենց ձիերը և ճամբար ինկան հետևեկ քանդինդ աղեղնաւորներով ու երկու առաջնորդներով և յառաջացան մինչեւ որ գիշերը վրայ հասաւ։ Շրջանի ծանօթ երկու առաջնորդները Լեռնի զգացուցին որ քայլերնին արագացնեն, վասն զի ճամբուն վրայ վտանգաւոր կիրճեր կային, թուրքերու և սարակինոսներու կողմէ բռնուած ու խորհեցան գիշերուան ժամերուն անցնիլ այդ կիրճերը։ Լեռն փութաց առաջ անցնիլ, այնքան արագ որ հետևակ աղեղնաւորները չէին կրնար իր քայլերուն հետևիլ ու ստիպուեցաւ իր երկու առաջնորդներէն մին անոնց յանձնել, որպէս զի զիրենք ալ նոյն լիռնային ճամբէն տանի։ Առանց ձիերէն վար իշխելու, արշաւասոյր վազքով երկու օր և երկու գիշեր սուրացին, մինչ իր հետեւորդներէն երկու քե՞նային ճամբուն վրայ, ճամբու երկարաթենէն ու սասարիկ տաքէն պարտասած։ Ճամբաներու անցքերը բռնող թշնամի պահանքերու մէջէն սողոսկելով, բայց առանց ունէ վասի ենթակուելու, եկան հասան Ախ քաղաքի երկու փարսափի հեռուն երբ տակաւին օրը լուսացած չէր ու բոլորն ալ հոն հանգիստ առին, վասն զի սասարիկ յոգնած էին։ Ու երբ առառ եղաւ, երկու ձիաւոր սուրբանդակ զրկեց թագուհին և քաղաքի աւագանինին մօտ, պատուիրելով որ իր Ախ ժամանումը իմացնեն։ Լեռն փառաշուր մոււթք ունեցաւ Ախի մէջ, զլուխ կանգնելով մեծահանգէս թափօրի մը, կաթողիկոսով, եկեղեցական դասով, նուագածուներով և հոծ բազմութեամբ։

ԹՈՐՈՍ Բ. ԽԵՆԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ

ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ԱՄՈՐԻ Ա. ԹԱԳԱՎԱՐՈՒՆ



Միջնադարեան ֆրանսացի քրոնիկացի մը՝ իսկուու միակ պատմագիրն է որ կը պատմէ Կիլիկիոյ Թորոս Բ. իշխանին (1144–1168) Երուսաղէմ ուխտագնացութիւնը և այդ առթիւ Երուսաղէմի լատին թագաւոր Ամորի Ա. ի ըրած ուշագրաւ մէկ առաջարկը։

Էսոնուի Քրօնիկը, որ գրուած է 1228ին, առաջին անգամ լրիւ հրատարակուած է Մաս Լաթրիի<sup>(\*)</sup> կողմէ, 1876ին, զանազան ձեռագիրներու համեմատութեամբ։

Էսոնու կը պատմէ թէ Երուսաղէմի Ամորի Ա. թագաւորը տեղեկացաւ թէ Թորոս իշխան Երուսաղէմ ուխտի կուգար, հրամայեց որ, երբ իշխանը իր սահմանները մտնէ, աեղական իշխանութիւնները անոր ընծայեն արքայական պատիւներ, ճիշտ ինչպէս որ պիտի ընէին եթէ ինք ըլլար ուղեարը։

Երբ Թորոս Երուսաղէմ հասաւ, Ամորի դիմաւորեց զայն և մեծ պատիւները ընծայեց անոր, որոնց համար Թորոս Խորին չնորհակալութիւն յայտնեց թագաւորին։

Ուխտը կատարելէ և Կիլիկիոյ վերա-

(\*) Chronique d'Ernoul et de Bernard le Trésorier, publié . . . par Max Latrie, Paris 1876. Տես նաև Guillaume de Tyr et ses continuateurs, ժ. P. Paris, II, p. 289 et 599.

Էմինի գործին հատածներ, որ կը վերաբերի պահե ներկայացուած նիւթին, հատարակաւած են Ժ. Պատու փետակիր հասարի մի մէջ, որուն անունը կը բերի և բաւական պահանջանելու համար կը բարեկանաւ։

Դեռ մինչև 1914ի ամառը, Վարդագասկարի տօնին Սելևակիոյ և Արշակայի բարեգաստ հայերը ուխտի կ'երթային Կոսիկոսի բերդի և եկեղեցիներու աւերակներուն։ Անկէ յետոյ պատմական այս գլեակին ու բերդը հաւանաբար ժամագրավայրներ են առար հնագէտ այցելուներուն։

ԱՐՑԱԽԱԶՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՒ

դառնալէ առաջ, Թորոս Ամորիին այցելեց և կրկնելէ ետք իր չնորհակալիքը, փափաք յայտնեց իր երախտագիտութեան ապացոյցը տալ:

Երբ ձեր երկիրը մտայ, ըստ Թորոս, և ուզեցի գիտնալ թէ որո՞ւ կը պատկանէին դղեակները (ամբողները), ոմանց համար ըսին թէ Տաճարական ասպետներու կը պատկանէին, ոմանք՝ Ասպազական ասպետներուն և ուրիշներ ալ՝ Սիոն Լեբան կարգին: Այնպէս որ դղեակ մը, քաղաք մը չկայ որուն համար Կարելի ըլլայ ըսել թէ ձեր սեպականութիւնն է, բացի երեք: Մնացեալները բոլորն ալ կը պատկանէին կրօնական կարգերուն: Զեր երկրին բոլոր բնակիչներն ալ մահմետական են և քրիստոնեաները միայն դղեակներուն մէջ է որ կը գտնուին: Արդ, ևթէ մահմետականները յարձակում գործեն ձեր երկրին վրայ, ուրկէ զինուոր կը գտնէք:

Թագաւորը պատասխանեց թէ իր զինուորուները դրամով կը վարձէր:

Դրա՞մը ուրկէ կը գտնէք, հարցուց Թորոս, որպէս կետ կեմ կարծեր որ բանակ մը գարձելու չափ եկամուռ ունենաք(\*):  
— Փոխ կ'առնեմ, պատասխանեց Ասմորի:

Այս պատասխանին վրայ, Թորոս ըստ, մԵնք է ձեզի և ձեր երկրին, որովհետև գուք հոս այնքան ատեն միայն թագաւորական իշխանութիւն կրնաք վայելել որքան ատեն մահմետականները ուզեն: Դուք ձեր երկրին տէրը չէք, այլ միայն անոր պահապանը: Ես ըսեմ թէ ինչու: Զեր քաղաքներուն բնակիչները մահմետական են, և քաջածանօթ՝ ձեր երկրին բոլոր կիրճերուն և բոլոր ծակուծուկին: Եթէ պատահի որ մահմետականները պարտուին, պիտի ստիպուին անցնիլ այս զինուորուն մէջէն: Իրենց փախուստին ատեն պիտի չկրնան անոնց հարուածներէն խուսափիլ և պիտի բռնուին ձեր երկրին կիրճերուն մէջ: Եթէ քրիստոնեաները մեծամասնութիւն կազմեն ձեր երկրին մէջ, ոչ մէկ մահմետական բանուկ ձեր երկրիը պիտի արշաւէ: Այսպէսով գուք ձեր երկրին թագաւորը և տէրը կ'ըլլաք:

(\*) Եռաւաղէնի քաղաքաւրեան դամական անձուկ վերեայ համանակալ պատամակներուն մէջ: Ամօրի, իր դամական պէտեր զնացեցրու համար, չափէն առելի կը ներէց իր հպատակները: Տե՛ս G. Dodu, Histoires des Institutions Monarchiques du Royaume Latin de Jérusalem, p. 258 et 260.

Եթէ գուք պարտուիք, նորէն ձեր մարդկին են, ձեր չինականները, որ ամէնէն աւելի վաս պիտի պատճառեն ձեզի: Աւագ թէ ինչու կ'ըսեմ թէ գուք ձեր երկրին պահապանն էք միայն, այնքան ատեն որ մահմետականները թոյլատրեն:

Ի փոխարինութիւն այն պատիւին զոր ըրիք ինձի, շարունակեց Թորոս, և որպէս կետեւ կը տեսնեմ որ ձեր երկիրը շապէտք ունի, իմ երկրէս ձեզի երեսուն հազար հոգի կը զրկեմ, իրենց ընտանիքներով միասին, ամէնքն ալ սպառազէն, ձեր երկրը պաշտպանելու, զայն քրիստոնեայ բնակիչներով լեցնելու և ձեր երկրէն վրատրելու համար մահմետականները: Այս տարի տասնեցինդ հազար հոգինոց խումբ մը կը զրկեմ և երկու տարի վերջ՝ տառնեցինդ հազար հազար հոգի եւս: Երբ այսպէս ձեր երկրը քրիստոնեաներով լեցուի, գուք կ'ըլլաք ձեր երկրին և ձեր թագաւորուն թեան տէրը: Եթէ մահմետականները ձեր երկրը արշաւեն, ամէն կողմ կը ծանուածնէք որ ձեր մարդոց երկու երրորդը զինուած ձեզի միանայ, իսկ միւս մէկ երրորդ մասն ալ տեղազոյն վրայ մնայ: Յաշորդ օրը կընաք զինուած քսան հազար հոգի սւնեալ: Այս մարդոց զուք մէկ լուսայ սկարել չէք ստիպուիր և ձեր երկրին կիրճերը կը պահպանուին: Եթէ պատահի որ մահմետականները պարտուին, պիտի ստիպուին անցնիլ այս զինուորուն մէջէն: Իրենց փախուստին ատեն պիտի չկրնան անոնց հարուածներէն խուսափիլ և պիտի բռնուին ձեր երկրին կիրճերուն մէջ: Եթէ քրիստոնեաները մեծամասնութիւն կազմեն ձեր երկրին մէջ, ոչ մէկ մահմետական բանուկ ձեր երկրիը պիտի արշաւէ: Այսպէսով գուք ձեր երկրին թագաւորը և տէրը կ'ըլլաք:

Ամօրի մեծապէս չնորհակալ եղաւ Թորոսի այս առաջարկին համար, և երուսաղէմ ժողովի հրաւիրեց Երուսաղէմի լատին պատրիարքը, արքեպիսկոպոսները, եպիսկոպոսները և պառոնները, որպէսզի հայ իշխանին առաջարկը քննեն և պատրաստեն այն օրէնքները, որոնց համաձայն պիտի կառավարուէին Թորոսի զրկելիք մարդկիկը: Որպէս կետեւ Թորոս, իր մարդկիկ զրկելէ առաջ, կ'ուզէր գիտնալ թէ ինչ օրէնքի ենթակայ պիտի ըլլային անոնք:

Թագաւորը և պառոնները համաձայն գանուեցան որ Հայերը կառավարուէին այն օրէնքներով որոնց ենթակայ են մահմետականները, պայմանաւ որ, ի հարկին, թագաւորը իրաւունք ունենայ զանոնք զէնքի տակ կոչելու. բայց կղերականները ընդդիմացան և պահանջեցին որ Հայերը տասանորդ վճարեն, մինչ մահմետականները զերծ էին այդ տուրքէն:

— Եթէ այսպէս է, լսաւ Թորոս, այն տաեն մէկ հոգի խոկ շեմ զրկեր, որովհետեւ իմ հպատակներս ուրիշին երկիրը չեն կրնար երթալ իրեւ ստրուկ ծառայելու համար: Եթէ գուշը և ձեր ինորհրդականները հուանիք ընդունիլ առանց անոնց պարտագելու որ հարկ վճարեն, լաւ, այլապէս առաջնորդի չեղեալ կը համարիմ:

Կարելիք եղաւ սակայն Թորոսի պայմանները ընդունիլ տալ կղերականներուն, որոնք պիդեցին իրենց տեսակէտին վրայ(\*):

Այն տաեն Հայոց իշխանը հրաժեշտ տառա թագաւորէն, և իր երկիրը վերադաւ, ուր վախճաննեցաւ քիչ վերջ:

Յայտնի չէ թէ Թորոս Բ. իշխանը միշտ ո՞ր տարին կատարած է երուսաղէմ իր ուխտագնացութիւնը: Էստ Մաս Լաթոսի, հաւանական թուականներն են 1164ի և 1166ի միջն և կամ 1167: Էստուլի այն տեղեկութիւնը թէ Թորոս երուսաղէմէն վերադառնալէն քիչ ետք մեռաւ, աւելի հաւանական կ'ընծայէ 1167 տարին, որովհետեւ Թորոս մեռաւ 1168ին: Բայց ինդիր է թէ Քրանսացի քրոնիկագրին համար ռքիչ վերջոց մէջ, երկո՞ւ թէ երեք տարի կը նշանակէր:

### ՀԱՅԿ ՊԵՐՊԵՏՎԱՆ

(Անեմուս)

(\*) Տասանորդ զանձեի եւ սացուածի (հաղ կամ տիկ) մէր բար քրիստոնեաներէն, նայն իսկ բագաւորէն, յօդու կղերին (Տափի, անդ, էջ 316): Եկեղեցականները կրօնական եւ պետական շահերը սարարասած են իշխանութեան միրելու իրենց կիրին (Անդ, էջ 360):



## ՊԱՏՄԱ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԻՆՉՊԻՇԱ

ԿՐԻԱՅ ԸԼԼԱԼ ԱՂԲԻՒՐ

ՏԵՂԵԿՈՒԹԵԱՆՑ

Հոգերանութեան մեթուան է զննութիւն և փորձ:

Զննութիւնը երկու կերպերով կարելի է իրականացնել նիրքին՝ այսինքն այն զոր իր անձին վրայ կ'ընէ ենթական, և արտաքին՝ այն՝ զոր կ'ընէ ուրիշին վրայ:

Նիրքին զննութեան դաշտը նեղ է շատ, թէև ունի սակայն իր առաւելութիւնները, զի գիտակից անհատին համար ամենաքաջածանօթ հոգերանական իրողութիւնները իրեններն են, քանի որ իր մտաւոր և հոգեկան կալուածին մէջ բեմագրուած իրողութիւններու լնտանի յաճախումներուն է որ ինք լաւագյնս կը գիտակցի, աւելի լուսաւոր, և այսպէս բաելու համար շօշափելի զգալով զանոնք մանաւանդ, քան ուրիշի մը մէջ կատարուած տարրեր եղեւութիւնները:

Եւ սակայն ինչ որ ալ լինի, հոգերանական այս սահմանափակ զննութիւններէն կարելի չէ հոգերանական գիտութեան մը լման ատազձը պատրաստել: Ի՞նչ սուռ գութեամբ կամ ապահովութեամբ պիտի կարենած ես իմ անձին սեփական ներքին ու արտաքին եղելութիւնները կամ երեւոյթները ընդհանրացնել, և հասարակաց տուեաներն նկատել զանոնք: Կրնայ ըլլալ որ իմ մէջս ինձի միայն յատուկ և ուրիշներու ոչ սեփական գաղափարներ և զգացութեան գտնուին, ժառանգականութեան որէնքով կամ միջավայրի պատեհութիւններէն շահուած: Միւս կողմէ ընդհակառակին, կրնայ ըլլալ որ ինձի պակսին ինչ գաղափարներ կամ զգացութեանը այլոց միայն սեփական: Բոլոր մարդիկ հաւասարապէս հարուստ չեն իրենց հոգեկան կեանքին մէջ, դիւրին է ուրեմն ըմբռնել թէ անհատին լոկ ինքնիր վրայ կատարած զննութիւններուն արգիւնքէն միայն չէ կարելի